

## ՊԱՑՄԱՎԱՆ

### ՏԻԳՐԱՆ Բ.

Ե. Ի.

ՀՅՅ-ԼՈՒԿՈՒԼԵԽԵ ՊԵՏԵՐԱԶՄՆԵՐԸ

Համբաւաւոր Գրոֆ. Լեման-Հառպատի աշակերտներէն՝ Դր. Կուրտ Էքսարդի, տասնեակ տարի մը յառաջ “Լուկուլոսի հայկական արշաւանքները” (*Die armenischen Feldzüge des Lukullus*, (ի թերթին “*Klio*”, Հտ. Թ., տետր 4, Հտ. Ժ., տետր 1 եւ 2, Լայպցիգ 1909—1910) անուն ի լոյս ընծայած լուրջ մէկ ուսումնասիրութիւնն առիթ ընծայեց մեզ ներկայ աշխատասիթեան:

Ուսումնասիրութեանս նիւթը կը կազմէ մեր անցեալի պատմութեան ամենափայլուն մէկ էջը. Տիգրան Բ.ի (95—54 ն. ք. Ք.) թագաւորութեան օրով Հայաստանի քաղաքային ու գինուրական անցքերու պատմութիւնը, ըստ յոյն եւ հոռմայեցի պատմագրաց: Եւ ինչպէս գործիս ընթացքն պիտի տեսնուի, Դր. Էքսարդ Տիգրանի անձին ու անոր միած պատերազմներուն մասին խօսող բոլոր աղքիրները մի առ մի ուսումնասիրած, ու զանոնք յօրինուածական ամբողջութեան մը վերածելով, կազմած է՝ զուտ արտաքին աղքիրներով, հայ-հոռմէական՝ պատմութեան մէջ այնչափ համբաւաւոր եղող պատերազմներուն կատարեալ, մանրակրկիտ ու քննական մէկ պատմութիւնը, ուազմագիտական-գինուրական ու տեղազրական-երկրագրական մանրամասութիւններով:

Տիգրան Բ., իւր աշխարհակալութիւններուն ու իւր գինուրական ուժովը, ժամանակակից թագաւորներուն նշանաւրագոյնը համարուած էր: Անոր քառասնամեալ թագաւորութեան միջոցին Հայաստանի ներքին քաղաքականութեան մասին չու-

նինք, դժբախտաբար, սույզ տուեալներ, ժամանակակից տոհմային աղքիրներու չգոյութեան պատճառով: Մեր տոհմային աւանդութիւնը այս “Մեծազօք արքայ, ի (Կիկ.) ժամանակին ու հայ անցեալի այս ամենափայլուն էջին վրայէն վարկպարազի անցած է, եւ զրեթէ ոչինչ աւանդած մեզի, բացի չոր ու ցամաք “Մեծ” ու “Արքայից արքայ, մակղիրներէ: Եւ սակայն իրաւամբ կրնանք կոչել Տիգրանայ իշխանութեան ժամանակը իւր աննման փառաւորութեանը հետ-թէեւ կարծ ժամանակ միայն-հայ ազգին անձնաւորութեան ժամանակը եւ բարձրակէտը Հայաստանի ազգային զարգացման: “Տիգրանէ ասդին պէտք ենք փնտոել Հայ ազգ. Տիգրանէ անդին հայր սաղմ՝ է անկերպարան. Տիգրանի օրով հայր կը ծնանի, ի չափ կը հասնի ու կը ծերանայ միանգամայն” (Քնն. Պոմ. Հյց. Բ., 129):

Տիգրան Բ.ի արտաքին քաղաքականութեան մասին մեր գիտցած բոլոր ծանօթութիւնները զրեթէ առաւել կամ նուազ ժամանակակից յոյն ու լատին աղքիրներէ են, որոնց միջոցով կրնանք հակակշռել տոհմային քրիստոնեայ պատմագրաց անվատահելի աւանդութիւնները:

Դր. Էքսարդ, որ անձանօթ է հայ լեզուի, իր այս ընդարձակ ուսումնասիրութեան համար ո՛չ միայն յոյն ու լատին հին աղքիրներն աչքի առջեւ ունեցած է, այլ նաև տյոն նիւթը շօշափող պատմական, աշխարհագրական, ուղեգրական եւն. նորագոյն զրականութեան հետեւած է քայլ առ քայլ:

Ներկայ ուսումնասիրութեանս քննագիրը կը բաղկանայ 99 մեծադիր էջերէ: Սոյն էջերու մէջ խոսցուցած է բազմահմտ հեղինակը ո՛չ միայն հայ-հոռմէական այս պատերազմներուն լիակատար պատմութիւնը՝ անմերի քննութեամբ ու ուզմական դէպքերու մանրամասն նկարագութեամբ, այլ եւ համոզիչ փասերով

ապացուցած եւ ճշգրիտ նշանակած է հնահնջզ պատմագէտներու միջեւ երկարաժամկայ վէճերու առարկայ եղող Տիգրանակերու քաղաքին իսկական դիրքն ու տեղը, եւ այն կէտք՝ ուսկէ անցած էին Հուկուլը և հոռմէական լեզէոնները՝ Տիգրանակերու գրաւելու համար:

Պրոֆ. Լեման-Հառուպտ, որ Տիգրիսի անցքի տեղույն մասին նախապէս հակառակ կարծեաց թեր էր, հեղինակիս անհերքելի փաստերէն յաղթահարած՝ “Ես աւ այժմ՝ կը յարիմ”, կը զրէ (առ. *Armenien einst und jetzt, I. Bd.*, 516) “կարծեաց իմ աշակերտիս” կուրտ Էքհարդի, որ Հուկուլը հայկական արշաւանքներուն վրայ գրած իւր ուսումնասիրութեանը մէջ բոլոր դրդապատճառները նկատի առնլով, պերծորէն կ'ապացուցանէ, ու կը մատնանշէ Տիգրիսի անցքին ճշգրիտ տեղագրութիւնը:

Այս վկայութիւնն ինքնին, իր իսկ ուսուցչին բերնէն, պերճախօս ապացոյց մըն է արդէն, զիտնական աշխարհի առջեւ հեղինակիս ուսումնասիրութեան զուած բարձր զնահատութեան, որ գրաւական մըն է ինքնին հեղինակիս անձին, ու անոր այս՝ մեր ազգային պատմութեան համար անգնահատելի գործին ունեցած ներքին արժէքին:

## Ա Դ Բ Ի Ւ Ր Ն Ե Ր

### Ա. ԱՄՓՈՓ ԵՐԿԱԾՄԱՐՈՒԹՒՏԻՒՆՔ

- T. H. Reinach: Mithradates Eupator König von Pontos. Übersetzt von A. Goetz, Leipzig 1895.  
T. H. Mommsen: Römische Geschichte, Band II und III. Berlin 1903/4.  
B. Niese: Grundriss der römischen Geschichte. München 1906.  
C. Neumann: Geschichte Roms während des Verfalls der Republik, Band II. Breslau 1884.  
Drumann: Geschichte Roms, bearbeitet von P. Groebe, Band IV. Berlin 1899 ff.  
E. Schürer: Geschichte des jüdischen Volkes im Zeitalter Jesu Christi, Band I. Leipzig 1890.  
E. d. Meier: Geschichte des Königreiches Pontos. Leipzig 1879.  
F. Hommel: Geschichte des alten Morgenlandes. Leipzig 1904.

### Բ. ՄԱՍՆԱԳԻՑԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ:

ա) Հոռմէական բանակային:

Marquardt: Römische Staatsverwaltung, Band II. Leipzig 1884.

բ) Զափազիտականը:

F. R. Hultsch: Griechische und römische Metrologie. Berlin 1882.

C. F. Lehmann-Haupt: Das altbabylonische Mass- und Gewichtssystem als Grundlage der antiken Gewichts-, Münz- und Masssysteme. Stockholm 1889. (Vortrag vom VIII. internationalen Orientalisten-Kongress.)

ց) Ուղեգրականը, Աշխարհագրականը եւն:

H. B. Linné: Armenia. London 1901.

H. v. Moltke: Briefe über Zustände und Begebenheiten in der Türkei. Berlin 1841.

L. E. Browski: Der obere Tigris, Globus 53. Braunschweig 1888.

Ritter: Erdkunde, Band IX und X.

K. Koch: Die kaukasischen Länder und Armenien nach Reiseschilderungen. Leipzig 1855.

F. Kaulen: Assyrien und Babylonien. Freiburg 1891.

C. F. Lehmann-Haupt: Աը տեղեկագրէ ուսումնական արշաւանքն ի Հայոց, ի Թերթու. Verh. d. Berl. anthrop. Ges. 1899, էջ 586–614. Mitteilungen der Hamburger geographischen Gesellschaft XVI, 1900 և Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes XIV. Wien 1900.

W. Belck: Aus den Berichten über die armenische Expedition, Zeitschrift für Ethnologie, 31, S. 236 ff. Berlin 1899 և Der Weg Xenophons auf seinem Rückzuge bis in die Ebene von Alaschgert. Verh. d. Berl. anthrop. Ges., S. 661 ff.

H. Karbe: Der Marsch der Zehntausend vom Zapates zum Phasis-Araxes, Progr. d. Königstädt. Gymnasiums zu Berlin 1898.

դ) Տիգրանակերտի դիրքի մասին:

H. Kiepert: Monatsberichte der Akademie d. Wissenschaften zu Berlin 1873.

H. Kiepert und Th. Mommsen: Hermes IX. Berlin 1875.

Sachau: Abhandl. d. kgl. Akademie d. Wissenschaften zu Berlin 1880.

C. F. Lehmann-Haupt: 1. Über Tigranokerta. Verhandlungen der 46. Versammlung deutscher Philologen und Schulmänner. Leipzig 1902. 2. Verhandlungen der Berliner anthropologischen Gesellschaft 1899, S. 600 ff. և 3. Klio. Beiträge zur alt. Gesch. 1908, Heft 3 u. 4: Eine griechische Inschrift aus der Spätzeit Tigranokertas.

W. Belck: Zeitschrift für Ethnologie 31, 1899, S. 263 ff.

է) Քարտիսագրականը:

Heinrich Kiepert: Atlas antiquus, Tabelle IV. Berlin 12. Auflage և Nouvelle carte générale des provinces asiatiques de l'empire Ottoman. Berlin 1884. 6 Blätter 1:1,500,000.

H. B. F. Linné: Armenia. London 1901.

Heinrich Kiepert: Zum Aufsatz von Sachau. 1889.

Richard Kiepert: Karte von Kleinasiens. 24 Blätter 1:400,000. Berlin 1902–1906, մեջ կարեւորներն են Պալամիտիս և Կիարբեկիր:

## Ն Ե Բ Ա Ժ ՈՒ Թ Ւ Ի Ն

Տիեզերական պետութեան համար հռոմայցի ժողովրդեան մշած բազմաթիւ պատերազմներու մէջն նշանաւոր եղած էին Պոնտոսի թագաւոր՝ Միհրդատ Զ. Եւպատորի դէմ մշած երեք պատերազմները:

Եթէ Հռոմայեցիք չլաջողեցան այս պատերազմներն եւս, որ ոչինչ ընդհատութեամբ 25 տարիէ աւելի տեւեցին, մէկ հարուածով վերջացնել, պատճառն ոչ այնչափ անոնց այսքան երկար տեւողութիւնն էր եղած, որչափնախ յամառ դիմադրութիւնն ու աննկուն ոգին ասիացի բռնապետին, որ շարունակ ու նորանոր գունդեր կազմելով հռոմէական լեգէոններու դէմ կը զրկէր, եւ երկրորդ՝ Հռոմի մէջ ծագած յեղափոխութիւնն ու խառնակութիւնը, որ կը զուգադիպէր միհրդատեան պատերազմներուն:

Պոնտոսի թագաւորն արդէն անդամ մը զգացած էր Հռոմէական զէնքերուն գերակնութիւնը, երբ Սիլլա՝ պօնտացի զօրախումբերը մի առ մի պարտութեան մատնելէ ետքը, զինքն ալ ստիպած էր դարձանոսի խաղաղութեան դաշինքը կոելու: Այսու հանդերձ Միհրդատի անհանդարտ ոգին, որ չէր գիտեր վհատիլ, շարունակ նորանոր ծրագիրներ կը յօրինէր, թէ ինչ կերպ կրնար վրէժ լուծել իւր մոլեգին թշնամիներէն: Կնքուած խաղաղութեան ժամանակամիջոցն իրեն առիթ ընծայեց նոր պատերազմի մը պատրաստութեան ու սպառազինման: Երբ ինքնինքը բաւական զօրաւոր զգաց թշնամւյն հետ շափուելու, իսկոյն վերսկսաւ 74ի որոշէ եւ իւր վերջին պատերազմը:

Զարմանալի է թէ ինչպէս կրցեր էր այս ասիացի, համեմատաբար փոքր թագաւորը այսչափ երկար դիմադրել հզօր Հռոմայ կիրթ ու վարժ բանակներուն, իւր անվարժ ու անկարգ հրոսներովը: Ասոր մեկնութիւնը սակայն պարզ է, եթէ նկատի առնունք քաղաքային կուիներով պառակտած հռոմէական հասարակապետութեան այն ջրջանը, եւ այն յուղումնալից ու խառնակ կացութիւնը որ կը տիրէր նոյն ատենները աշխարհիս հզօրագոյն քաղաքին մէջ:

Այս պատերազմին այսչափ երկար տեւելուն ոչ սակաւ նպաստեցին նաեւ կուսակցական նախանձընդդէմ ատելութիւնները, որով ծերակոյը թոյլ չտուաւ հռոմէական բանակին քաջ հրամանատարին իւր տարած յաղթութեանց պառղը վայելել, այլ պաշտօնանկ ընելով զինք, տեղը անտակ մէկը հրամանատար կարգեց:

Հռոմ խաղաղելէ եւ Պոմպէոս լիազօր իշխանութեամբ ընդհանուր հրամանատար կարգուելէ ետքը միայն կարելի եղաւ հասարակապետութեան այս ահաւոր ու ոխերիմ թշնամին զսպել: Սակայն մինչեւ հոն տակաւին պէտք էր կատաղի ու արիւնահինեղ պատերազմներ մշել:

Պատերազմին առաջին կիսուն յանձնուցաւ հրամանատարութիւնը ազնուատոհմ Լիկինոս Լուկուլլոսի, որ արդէն յառաջագույն, Սիլլայի ներքեւ, մէծ յաջողութեամբ մասնակցած էր Պոնտոսի թագաւորին դէմ մղուած պատերազմներուն: Լուկուլլոս թշնամւյն դիրքերը մի առ մի գրաւելէ, ու կարիրայի ճակատը շահէլէ յետոյ, ստիպեց զՄիհրդատիւր հայրենի ժառանգութիւնները թողուլ եւ իւր փեսային Տիգրանի, Հայոց արքային քով ապաստանիլ: 72 թուին վերջերն էր, երբ երկրակորյոս թագաւորը մի միայն 2000 հեծեալներու ուղեկցութեամբ մուաւ հայաստանի հողը՝ Տալառուրա սահմանաբերդին քովէն անցնելով:<sup>1</sup> Միհրդատ կը յուսարթէ իւր փեսան պիտի փութար օգնել իրեն զէնքով ու զօրքով, իւր պետութեան պաշարուած քաղաքները, որոնք գեռ յամառութեամբ իրենք զիրենք զրուացուց դէմ կը պաշտպանէին, ազատելու, եւ կամ գոնէ Տիգրան ինքնին իւր հայգունդ զօրաց գլուխն անցած Լուկուլլոսի վրայ պիտի ու զէր քալել: Միհրդատի յօյն ի դերեւ ելած էր: Սէդ հայր բնաւ ամենեւին չչետաքրիզեցաւ իւր ծերունի աներոջ վիճակով, ոչ իւր քովս հիւրասիրեց զայն եւ ոչ միիթարական կամ քաջալերիչ խօսք մը խօսեցաւ անոր: Մերժեցնյոնիսկ անոր անինդրութիւն չնոր հելլ<sup>2</sup>, եւ ցոյց տուաւ անոր իւր պետութեան մէկ հեռաւոր անկիւնը՝ ճախճախուտ, հետեւաբար խիստ վատառողջ տեղ մը, իբր բնակավայր<sup>3</sup>: Թէեւ կապեց Միհրդատի արքայավայել ու ոճիկ մը<sup>4</sup>, սակայն ինչ էր այս ամէնը, եթէ ոչ կալանաւորութիւն մը պատուաւոր:

Տիգրան, որ գիտնալու էր Հռոմի հետ վաղթէ անազան պատերազմի մը բռնուելու անհրաժեշտ հարկը, պէտք չէր անսալ իւր նեն-

<sup>1</sup> Plutarch, L u c. c. 19 եւ Appian, bell. Mithr. c. 82. Սահմանաբերդիս անուան յիշատակութիւնը պլուտարքուն է. տեղույն դիրքն անհնար է ճշգել: Ուսցնախն, էջ 414, զայն Երլեբլ-դարի մօտ կը համարի Միկոսարէ (Կառբերա) Արվակ (Աեբաստիա) երկարող պողոտային վրայ: Այս Երլեբլ-դարը սակայն, ինչպէս անունէն յայտնի է, Առանցանդայ մըն է լոկ եւ ոչ թէ բնակավայր: Հմմուն նաեւ H. Kiepertի քարտեսու:

<sup>2</sup> Memnon, c. 48.

<sup>3</sup> Plut., L u c. c. 22.

<sup>4</sup> App., Mithr. c. 82.

գամիտ խորհրդատուներուն, որոնք զինքը շարունակ իւր աներոջ դէմ կը գրգռէին. Նապէտք էր պատեհ առիթը յօդուտ գործածելով՝ անյապաղ օգնութեան փութալ Միհրդատի, իւր ամբողջ ուժով ու զօրութեամբը: Հոս է ահա Տիգրանի մեծագոյն սիսալը՝ արդիւնք իւր կարձամիտ ու կարձատես ամբարտաւանութեան: Իրօք ալ յարմարագոյն վայրկեանն էր Հռոմայեցւոց վրայ գրոհ տալու, քանի ի սկզբան անհոգ ու անտարբեր էր եղած հայ զէնքին բախտը պոնտականին միացընելու:

Հռոմէական լեգէոնները շարունակական ճակատամարտներէ ի սպառ պարտասած՝ ստիւպողաբար պէտք ունէին դադարի, որպէս զի պոնտական պետութեան Հերակլէա, Անորէ, Ամիսոս, Եւպատորիա եւ Ամաստրիս գլխաւոր ամրոցները գրաւել կարենային: Սյոյն այս դիրքերու մէջ ամրացած երկու թագաւորները, անշուշտ պիտի կարենային ոչինչ աշխատութեամբ, Պոնտոսը վերագրաւել, եւ Հռոմայեցւոց ծանր հարուածներ տալ: Սակայն փոխանակ ասոր, Տիգրան հայ մարտընիր զօրաց գլուխն անցած՝ արշաւեց դէպի Ասորիք ու Փիւնիկէ, որպէս զի հարաւէն Հայաստանի սահմաններն աւելի եւս ընդարձակէ<sup>1</sup>:

(Շարունակելի):

Հ. Գ. ԳԱՐԱՍՎԻԼԵՍՅԱՆ



## ԿԵՄՈՒԾԵՐԸԿԵՆՔ ՀԱՅ ԸՐՅԱԿԱՌԻՆԵՑՑ ՏԱԿ

ա. Արշաւիր Ա.:

Առաջին կամսարականները, որոնք Հայաստանի մէջ իրենց նոր հայրենիքը գտան, միժութեան մէջ թաղուած կը մնան: Խորենաց ոյ Պերոզամատը տեսանք վերը: Խոր. Բ., ձէ կամսար անուան ժողովրդական ստուգաբանութեան արդիւնք է: Սա է որ Տրդատ Մեծի օրով “Խաղացեալ ամենայն ընտանեալ իւրովք եւ աղխիւ գայ առ Տրդատ մեր թագաւոր, եղբարց նորա առ Շապուհ երթալով” (ձէ): Թէեւ Տրդատ առանց դժուարութեան անոր մուտ կը շնորհէ

<sup>1</sup> Plut., Lue. c. 21.

իսկըն, բայց մկրտութենէ ետք միայն կը նուիրէ հողեր. “Յայնմ ժամու եւ ազգային նոցակամսար մկրտի իւրայովքն հանդերձ ի ձեռն Մեծին գրիգորի, արքայի ընդունելով ի ջրոյն տայ նմա ժառանգութիւն զմեծ դաստակերտն Արտաշիսի, որ այժմ ասի Դրասխանակերտ, եւ զգաւառն Շիրակ, որպէս ազգականի իւրում եւ մտերիմ հարազատին: Զամեեան, Ա. 416, Հայաստան գաղթը կը դնէ 321ին, իսկ մկրտութիւնը 325ին (Հմեն. Նաեւ Ալիշան, Շիր. 3): Կամսարի մահուան պարագան — “այլ նա ոչ աւելի բաւեալ քան զեօթն աւուրս յետ մկրտութեանն վախճանին Բ, Ղ — մանրամասնութիւն մըն է, որ կասկածի քող կը ձգէ ամբողջ պատմութեան վրայ: Սաշափս իրը ստոյդ կարելի է ընդունիլ, որ կամսարականներն ալ, որոնք մէկ դարէ ի վեր հաստատուած էին Հայաստանի մէջ, ընդգրկեցին քրիստոնէութիւնը: Արդեօք Խորենացի տոհմային ընդարձակ աղքեւրներէ կը քաղէր այս դրուագները: Շատ հաւանական կը համարիմ, որ երբ նա կը կարդար Ագաթանգեղոսի մէջ (832), թէ Գրիգոր յափն Եփրատի կը մկրտէր “զմեծամեծս ամենայն”, այս հաւաքական բացատրութեան մէջ՝ կ'ընդնշմարէր նաեւ կամսարական մեծամեծները, եւ թոյլ կուտար ինք իրեն՝ թանձրացնել ու մասնաւորել իւրովի պատմաստեղծելով:

Կամսարականները անկեղծօրէն կ'ընդունէին քրիստոնէական կրօնը, եւ կը մնային անոր փարած մինչեւ վերջը: Անոնց կրօնական համոզումը ուրացեալներով երբեք չէ երերուած:

Տոհմիս վաւերական յիշատակութիւնը կը սկսի Արշաւիր կամսարականով: ‘Կա ծանօթ է թէ՛ բուզանդի եւ թէ՛ Խորենացւոյ: Ուրբան գիտեմ, ոչ ոք չէ տարակուսած, որ Բուզ. Գ, Ժա, Ժզ, իա. Դ, Պ, Եւ Խոր. Բ, Ղ. Գ, Ժ, Լա, կը հային միեւնոյն Արշաւրին: Սակայն երկու պատմագիրներն իրարու համերաշխ չեն ընթանար: Խորենացի զգալի կերպով կը խորշի բուզանդայ Արշաւիրը ներկայացնելէ:

Արշաւիր՝ կամսարի երէց որդին է — “զգլուխ որդւոցն կամսարայն Խոր. Բ, Ղ —: Հօր անակնկալ մահը զինքը կը կոչէ տոհմին գլուխն անցնելու եւ աշխատելու թէ՛ իր ցեղին եւ թէ՛ հողին բարդաւաճման: Տրդատ Գ, արքայական եւ աղգակցական սէր կը տածէ հայրազորէ Արշաւրի հանդէպ եւ կ'ամրացնէ անոր տանութէրութիւնը: Զամեեան, Ա. 416, կը պատմէ, որ Տրդատ “իրը որդեգիր արարեալն ինամէ զայն: Արդեօք այդպէս պէտք է հասկնալ